

րենիքը խաղաղական վարչութիւն մը բռնել: Արդէն իսկ 1832ի օրինաց վերանորոգմամբ, որով իշխանութիւնը միջին դասու ձեռքը տրուեցաւ, ազնուականտականաց պատերազմական ազդեցութիւնը չափաւորեցաւ, և անմիջամբ տութե վարչութիւնն բռնեցին: 1867ի օրինաց վերանորոգմամբ, որ ինչպէս ցուցինք թէ Պ. Պրայթայ և իր բարեկամաց ջանիւքն եղաւ, որով ընտրութեան ազատութիւն տրուեցաւ կարող և գործօն արանց՝ կը յուսացուի թէ խաղաղական վարչութեան մէջ աւելի հաստատուի Անգղիա: Վերջապէս Պ. Պրայթ մեծամեծ նիւթեր առաջարկած է, և իր ընդարձակ հանճարովը պաշտպանած զանոնք: Ճարտասանի մը ամենայն ճիշդ զարդարուն է, հասակը պատկառելի, նայուածքը յանկուցիչ և անկեղծ, ձայնը հնչող, կերպարանքը հզօր, ձևերը յափշտակիչ, լեզուն գեղեցիկ և պատշաճած անգղիական ամբօխաց, ճիշդ իր բառից գործածութեան մէջ. ըսուածքը թէպէտ դպչող բայց առանց խայթելու. ժողովրդական՝ առանց ռամկութեան, հեզնական՝ առանց կծելու:

Առողջութիւնը թէպէտ երբեմն վտանգուած էր չափազանց աշխատելէն՝ բայց հիմա բոլորովին անվտանգ կ'երևի. և կը յուսացուի որ դեռ երկայն ծառայէ ժողովրդեան՝ զոր կը սիրէ, և ըզձալի խաղաղութեան՝ որուն պաշտպանութեան նուիրած է ինքզինքը:

ՀԱՅԻ ՊԱՏԱՌԻ ՄԸ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

ՄԱՍՆ ԱՌԱՋԻՆ

ՄԱՐԴ

ՆԱԲԱԿ ՎԵՇԱՍԱՆԵՐՈՐԿ

Գործարանք

(Տես էրես 179)

Իմ սովորութեանս հակառակ ընելով, վերջին անգամ մեր խօսակցու-

թեանց նոր բառ մը գործածեցի, սիրելի օրիորդիկ, առանց քեզի անոր մեկնութիւնը տալու:

Մեր գործարանները զուրցեցի, և սակայն դեռ գործարան ըսածդ ինչ է չտեսանք:

Հաւանականաբար միտքս հասկըցած պիտոր ըլլաս. վասն զի ատիկայ բառ մըն է որ սովորաբար խօսակցութեաց մէջ կը գործածեն, և զրեթէ ամեն մարդ կը հասկընայ: Սակայն կ'ուզեմ քեզի անոր աւելի ստոյգ գաղափար մը տալ, վասն զի իրը կ'արժէ: Եթէ 'ի սկզբան այդ յստակ գաղափարը տալու փոյթ չըրի, անոր համար էր որ վրան քիչ մը երկայն խօսելու էր, որ խնդիրս շատ պիտոր երկնցընէր:

Գործարան կը նշանակէ գործողութիւն մը կամ աշխատանք մը ընելու որոշուած գործիք: Մեր գործարանները ուրեմն տեսակ մը գործիքներ են՝ որ կենաց բոլոր գործողութիւնները ընելու համար տրուած են մեզի. և որովհետև մեր մարմնոյն վրայ չկայ մէկ մաս մը որ մեզի մէկ ծառայութիւն մը չընէ, ուրեմն մեր մարմինը վերէն 'ի վար գործարանաց կոյտ մըն է: Այսպէս ձեռքը գործարան է, վասն զի մեզի իբր գործիք կը ծառայէ առարկաները ըմբռնելու. աչքը տեսութեան գործի է, ուրեմն է գործարան. սիրտը՝ արեան շրջան տուող մեքենայն է, ապա է գործարան. լերզը՝ զմաղձը կը շինէ, է գործարան. ոսկորները՝ մարմնոյն ծանրութիւնը վերցընող ատաղձքն են, ուրեմն են գործարանք. դնդերը՝ զոսկորները շարժող ուժն են, ուրեմն գործարանք են. մտքը անոնց պաշտպան զրահն է, գործարան է. 'ի մեզ ամենայն ինչ գործարան է: Եթէ մեր մարմնոյն վրայ անկիւն մը գտնուէր որ գործարան չըլլար, մեզի բանի մը չահ չէր բերեր. և չէր ալ կրնար անանկ բան մը տրուիլ մեզի, վասն զի Աստուած անօգուտ բան մը չընէր:

Ասոնց վրայ կը կայանայ այն մեծ հրաշքը՝ որ կեանք կ'ըսուի: Չեմ գիտեր թէ կարենան պիտոր միտքս հասկընալ, բայց ականջներդ բաց ինչպէս թէ

քեզի յաւելման գործողութիւնը մեկնուէր, որմէն աւելի դժուարին չէ այս ալ:

Եւ յիրաւի կեանքը յաւելման մը ամբողջութիւնն է: Մեր գործարանաց իւրաքանչիւրը առանձին էակ մըն է՝ որ իր յատուկ բնութիւնն ունի և մասնաւոր պաշտօնը. որով հետեւաբար իր յատուկ կեանքն ալ. և մեր բուն կեանքը, բոլոր այս պզտի կեանքերու ամբողջութիւնը, որ մէկմէկէ անկախ են, այլ խորհրդաւոր յարմարութեամբ մը կու գան մէկ հատիկ հասարակաց կեանք մը կը ձևացրնեն, որ թէ մարմնոյն ամեն դին է և թէ ամեննին տեղ մը չէ: Ասկէց կը հետևի որ էակ մը որչափ աւելի գործարան ունի՝ այնչափ աւելի անոր ամբողջութիւնը զօրաւոր է, և հետեւաբար կեանքն ալ աւելի զարգացում ունի՝ ի նմա: Ասիկայ միտքդ բեր երբ կենդանեաց կեանքը քննելու հասնինք: Հետզհետէ քանի որ գործարանաց թիւը կը նուազի, տեսնես պիտի որ կեանքն ալ մի և նոյն ժամանակ կը նուազի, մինչև որ հասնինք անանկ էակներու՝ որ կերպով մը մէկ յայտնի գործարան մը ունին միայն, և իրենց կեանքն ալ անանկ աննշան է որ դժուարաւ կ'որոշենք, և հազիւ թէ կրնանք ըսել թէ կ'ապրին:

Սակայն կեանքը այդպէս յաւելման մը ամբողջութեան նմանցընելն շատ ցամաք գործ մըն է. որ թէպէտ իր իրաւացի կողմն ունի, բայց քեզի կենաց վրայ սուտ գաղափար կրնայ տալ, ինչպէս կ'ըլլայ միշտ երբ՝ երկու երկուք ալ չորս կ'ընէ ըսելով, կ'ուզեն անըմբռնելի խնդիրները և գաղտնի խորհուրդները վեր ՚ի վերոյ կերպիւ վճռել:

Դաւազոյն փորձ մը փորձենք:

Մեպենք թէ մեր գործարանները մէկմէկ երաժշտական գործի ըլլային: Անշուշտ երաժշտական ներդաշնակ համախմբութեան մը ներկայ գտնուած ես: Իրաւ չէ որ իւրաքանչիւր գործին իր առանձին գործողութիւնը կը կատարէ: Պզտի սրինգը իր ամեն ծակերէն կը շնչէ. կրկնաբամբը (contre-basse) իր լարերուն խորդացող հնչիւն մը կը տպաւորէ, ջութակը (violon) իրեննե-

րուն հառաչող. ծնծղայք (cymbales) մէկմէկու կը զարնուին. չինական գրչիւարկը իր բոժոժներովը ման կու գայ. միով բանիւ իւրաքանչիւր իրեն յատուկ կերպով կը գործէ: Եւ սակայն երբ այս ամենը միաբան յարմարացուցած է և աղէկ կը խաղացուին, մէկ ձայն մը միայն կը լսես. և քեզի համար, այս այլ և այլ ազդակներու վերջին հետեանքը, որոց իւրաքանչիւրը առանձին նշանակութիւն մը չէր ունենար, է այն մեծ վարժապետին գրած երաժշտութիւնը որ դու չես տեսնար: Ոչ սրինգ կը նշմարես, ոչ կրկնաբամբ, ոչ ջութակ. այլ Պէթովնի ներդաշնակութիւնը, չայտնի աղօթարանը, Մողարին Տօն ժուռնի նախագուռը:

Կեանքն ալ այսպէս է: Բոլոր գործիները մէկէն կը խաղան, այլ մէկ հատիկ երաժշտութիւն կը լսուի, մէկ հատիկ երաժշտութիւն մը Աստուծմէ գրուած:

Երբ քեզի այսպէս է, կը զուրցեմ, միտքս աղէկ հասկըցիր: Ասանկ բան մըն է. վասն զի ճշտիւ ինչ է՝ քեզի ըսել չեմ կրնար: Ինչպէս կը տեսնես՝ չեմ գիտեր. թէպէտ և այս չեմ գիտեր ըսելը՝ դժուարին բան մըն է վարժապետի մը համար որ աչկերտ ունի. բայց ես անփոյթ եմ այդ բանի, և քեզ ալ ազատ կը թողում որ աշխարհիս շրջանը ընես ու մէկ վարժապետ մը գտնաս որ այդ բանը գիտնայ: Ուրիշ քեզի հազարումէկ նմանութիւն կրնամ բերել, բայց ամենը մէյմէկ կողմէն կաղան պիտի: Կ'ուզես ըսեմ քեզի թէ այս մէկը ուսկից կը կաղայ: Երաժշտաց խմբարանի մը մէջ, գործիքին քովը երաժիշտ մը կայ: Արդ մենք ՚ի մեզ գործիքը կը տեսնանք, այլ երաժիշտը չենք տեսնար:

Թերևս ուզենաս հարցընել ինձի թէ ինչու համար այսօր գործարանաց վրայ խօսելու պատճառաւ՝ այսչափ թուղթ կը վատնեմ, փոխանակ հանդարտութեամբ մեր արեան շրջանին պզտի պատմութիւնը շարունակելու: Քեզի քիչ մը առաջ զուրցեցի, գործարանաց մէջն է կենաց գաղտնիքը, և կենաց պատմութիւնը սկըսելէս առաջ ասոնց-

մէ պէտք էի սկըսիլ : Ասոնցմէն է նաև որ սկիզբ կ'ընեն խօսելու բոլոր այն դրքերը որ մեր հիմա ճառած խնդրոյն վրայ կը խօսին . և եթէ ձեռքդ մէկ մը ունենայիր , կը տեսնայիր որ բոլոր ծանօթ էակները կը բաժնուին յէակս՝ որ գործարան ունին և յէակս՝ որ անոնցմէ զուրկ են , գործարանաւառոր էակք և ակ գործարան էակք ¹ : Բնութեան ուսում մը այս կէտէս կը սկըսի . և կայ դարձեալ շատ բան որ դեռ քննութիւննիս չսկըսած՝ պէտք էի ըսել քեզի : Սակայն մենք շիտակ ճամբայ ելանք , առանց ուշ դնելու թէ ինչ բան ետենիս կը թողուինք , այլ ասով հանդերձ ազատ երբեմն երբեմն ասդիս անդին խոտորելու որ մեր պարտքերը վճարենք :

Այլ ես մինչդեռ քեզի շիտակը կը խօստովանիմ , հարկ է որ ամեն բանը զուրցեմ : Գուցէ կէս ականջով ինծի մտիկ ըրած ըլլայիր , եթէ սկիզբէն սկըսած ըլլայի : Առած մը կայ որ կ'ըսէ . Ախորժակը ուշտեղով կոչ գայ : Այլ այս առածը քեզի խորհուրդ կու տամ որ սեղանի վրայ չըլլայ թէ ճշդիւ առնուս , ապա թէ ոչ զքեզ շատ հեռու կրնայ տանիլ : Ոչ նոյնը կ'ըսեմ սորվելու նկատմամբ , զի այս ատեն միշտ ճշմարիտ է : Գիտցածդ է որ քեզի աւելին սորվելու ախորժ կու տայ : Եթէ այսօր քեզի գործարաններուն պատառը տուի որ ծանես , որ անանկ կարծի կտոր մըն է , անոր համար ըրի վասն զի գուշակեցի որ ախորժակը կը սկսի զրգոիլ : Յանցանք մըն է ըրածս :

Դառնանք արեան՝ որ գործարանները կը սնուցանէ :

¹ Երկաթի կտոր մը ամեն դին մի և նոյն է : Անոր իւրաքանչիւր մասը մի և նոյն յատկութիւնները ունի և մի նոյն բանի կը ծառայէ : Գործարան չունի , անգործարան էակ մըն է : Արգէնի մը ծաղիկներ ունի՝ որոնց շէկը անբերան չէն . քէն տարբեր է , և որոնք ուրիշ բանի կը ծառայեն , արմատ մը՝ որ գեանէն հիւթերը կը ծծէ , կեղև մը՝ որուն բնութիւնը փայտին բնութենէն տարբեր է , և ուրիշ բանի կը ծառայէ : Այս վարդենին գործարան ունի , ուրեմն է գործարանաւոր էակ մը . բոլոր բոյսերը և կենդանիները գործարանաւոր էակներ են :

ԼԵԱՌՆ ՍԻՆԱ

Արդ հովտէ հովիտ , անապատէ անապատ անցնելով կը մօտենամ Աստուծոյ լեռանը . Սիւլէիզէն ելլալէս վերջը հինգերորդ իրիկունը՝ նեղուցի մը բարձրաւանդակէն՝ ուր գերեզմանոց մը կայ , վերջապէս երկու լեռներու կրճէ մը Սինայի լեռանց գօտին կը տեսնեմ , որ մեծայաղթ պատուարի մը պէս հորիզոնին երեսը կը բարձրանայ . Արարացիք ճէպէլ-էլ-բոր կը կոչեն զանիկայ : Ոչառի-էսրամէն հովտին մէջ կ'իջնանք ու արեւմտեան մասին մէկ խոր անկիւնը կ'օթեանինք : Հոն դժուարամատոյց ժայռերուն մէջտեղը կուանիտ քարի մէջ փորուած բնական գեղեցիկ աղբիւր մը կայ . Նեղուէն ասդին ամենէն մեծ ջրային հարստութիւնն այս է :

Սինայի լեռնագօտոյն ստորոտը , խոր ծործորի մը մէջ իջանք , և երկու բարձր լեռանց մէջի նեղ կիրճը մտանք : Ժայռերու և հեղեղատներու միջէն է ճամբանիս . կարծես թէ այս սեպացեալ տեղերէն վեր հազիւ ջորիններ պիտի կարենային ելլել . և սակայն մեր ձիերն ալ բաւական դիւրութեամբ գործը յաջողցուցին :

Տեսարանը երթալով կը մեծնայ . ամեն դիպց կուանիտեայ վիթխարի պատեր կը ցըցուին , որոց սրածայր գագաթները կարծես թէ երկնից կամարը կանգուն կը բռնեն : Հոն է Աստուծոյ առաջին տաճարն . հոն հովիւն Մովսէս իր ժողովրդեան ազատութիւնը և յաւիտեանական կրօնից մը հաստատութիւնը կը մտածէր :

Աշխարհիս այս առանձնացեալ անկեանը մէջ բաները երեսուն և հինգ դարէ 'ի վեր քիչ փոխուեր են . զահաւիթներու խորը քանի մը աղբերք քիչ մը բուսաբերութիւն կը պահեն . լեռանց կարմրագոյն կողերուն վրայ այժերու հօտեր սև կէտերու պէս կ'երևնան . և քանի մը հովուաց նոյնաձայն երգերը միայն այս առանձնութեանս լուծիւնը կը լուծանեն :